

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ԱՅԹԱՆ Կ Ը - ՍԵՆԵ

(1 8 6 7)

Ն Ո Ւ Մ Ե Ր Օ - 5 4 0

1783 - ՃԵՐԱՅԻՆ ԿԵՐԸ 16

ԻՅԼՈՒԼ 26

ԸԼԱՅԻՆԱՆ 8 ԹՐԵՐՈՒ ԵՎԱԾԼ

ԱՅԹԱՆ 26 ԻՅԼՈՒԼ ՍԵՆԸ

Փառս 5 թշրին էվէԼ
Փառս 5 " " "

5135-5145
5180-5190

Բժան հագգընտան տիւնքի կիւնէ տէք կէրէն թէյէդրաֆլար պիր պիրի նէ մու զայիր տիր : Շուրտը սահիհ տիր քի , թագրմ թագրմ զօրպար Բժան թօքրազընա կիրմիշէր վէ պիր պիրի իլէ պիրլէշմէյէ չարշմագտա տրրար , պուլարտան Բաբա ապքէ բի իլէ չաթըշանլար տա ղմուշ , վէ իւսթէ չրգմըշար տըր տէյէնլէր տէ վար , գովարանմըշար տէյէն տէ վար , հասըլը պու հավատիպէրին սահիհ տահա սօն խապէրլէրէ միւհթաճ տըր :

Բաբա հիւքիւմէթի , էյալէթլէր տէ օլան ապքէրի Բժայա ճէլլ ի տիւպ , պու պէլտէյի մուհաֆազա իթմէքտէ տիր , ճիւմլէսի օն օն իքի պին նէֆէր հիսապ օլունտըր , վէ ագտէմճէ զապիթլէրին ճիւմլէթէն իսթիֆա իթմէսի եալանա չրգմըշ տըր :

Պրանսա վիւքէլայը սապըգէսին

տէն մէշուր Լճիլ Պուլտ պու տէ ֆա վէֆաթ իթմիշ տիր :

Սէմբիւլ Գէթմէիշ նամ զաղէթա իլէ , Օլիա պէյ տավա աչըպ պու զաղէթատէ նամուսուկա տօգուկուլ տուլու իչիւն թարպիլէ մաթլուպ իթմիշ իտէ տէ , Բօլիս մէշլիսի պուկա տա նամուսա տօգուկուկա պիր շէյ կէօրմէտիյինաէն , Օլիա պէյին տա վասընը թութմամըշ տըր :

— Սիտիլիտէ ճիւղէիճէ ղէլգէլէլէր օլմուշ իտէ տէ , գօրպուտան մատաա պիր քէտէր հասըլ իթմէմիշ տիր , օրալարտա աչըրը սրճագ իտէ յօրմուշ , պուկուկ մուղայիրի Բուժ իլի թէրաֆլարընտա տաիլ խալը մա հալտէ կէչէն հաֆթա գար եաղմըշ տըր :

— Պէթրուպուրիլ զաղէթատը Լի վատիատա իմքէրաթորուն Պուկաա բաշա իլէ օլան միւքեալէմէսի իւզէրինէ վէրիլէն հավատիպէրի թասհիհ իտիւպ , շէյլէ տէր :

1856 ահտնամէսի Շարգ մէսէլէ սինի պիթիլիպ գաբաթմամաաը : Բու սիա տէվէթի , Խրիսթիանլարըն ան զուսինի իգմալ իթմէք իւզրէ տէվէթլէր պէյինաւէ պիր իթթիֆագ հու սուլինի չալըշտը իտէ տէ , տիյնէնմէ

Իչ պու Բուկուկ հաֆթաա իքի աէֆա , Էանի սալը վէ բէշէմէյէ կիւնլէրի նէր օլունաճագ : Փիլոթը Ալիմանէտ Սէմուլը շալատիտ մոլոմթ օլունար իչիւն սէնվի 50 զուրուշ վէ աթէ իւլը 50 զուրուշ տուր : Ապօնաթ օմայունարա սէնվի 60 վէ աթէ պուլը 55 զուրուշ տուր : Տաշրաարտա , բուկա իւշրէթի իւզրիմիզէ օլարագ Սէմուլայա ապօնաթ օլունար իչիւն սէնվի 66 տուր : Եւսթ լալըլը 55 զուրուշ վէ ապօնաթ օլունար իչիւն սէնվի 70 վէ աթէ պուլը 40 զուրուշ տուր :

տի, Բուսիանըն պու հարեքէթի տէվ-
լէթէրէ աղըր կէլտի իսէ տէ նէ չա-
րէ քի, պիւթիւն Հարգ մէսէլէսի
պուլնտա տըր:

Պու մէսէլէտէ իթթիֆագ հասըլ
իթմէք իչիւն, հէր տէվլէթ մութլա-
գա պէնիմ սէօղիւմ օլտուն իտտաա-
լարընտան վաղ կէչմէլի տիր:

— Պիր թէլէղրաֆ տախի շսւ հա-
վատիսի վէրիր:

Ղէնէրալ Իկնաթիէֆ իքինճի տէ-
ֆա Ղըրըմա կիթմէղտէն էվլէլ զաթը
հագրէթը Հահանէ քէնտիսինէ շու-
քէլամարը սէջլէմիշ տիր:

— Իֆքեարը ամմէ սէպէպինէ մէպ.
„նի, կէրէք Կիրիտ վէ կէրէք սայըր
„էյալաթ Խրիսթիանլարընա, պիր
„ազ տահա հուգուգլարընը արթըր-
„մագտան պաշգա պիր շէյ եաբա-
„մամ:”

— Պուխարա հաքիմի ճանիպին.
տէն Լիթիանէյէ կէլէն էլչի հուգու-
րու Հահանէյէ չըգըպ, Բուսիա տէվ-
լէթինէ գարըր տէվլէթը Լիթիանին
մուավէնէթինի մաթլուպ իթմիշ իսէ
տէ, գապուլ օլունամամըշ տըր:

Պու իւչ հավատիս տախի պիղճէ
պէջիւք թահգիպէ միւհթաճ տըր:

— Թուլնուս էյալէթլէրինտէ զօր-
պալըր կիւն կիւնէ մէյտան ալմագտա
տըր: սօն կիւնլէրտէ վալինին քիւչիւք
գարընտաշը տախի, ալ պէհանէսի
իլէ Թուլնուստան գաչըպ, զօրպալար
իլէ պիւրլէշմիշ, զայէթ խօշ մուամէ-
լէ իլէ զօրպալարտախ գապուլ օլու-

նուպ, քէնտիսինէ քիւլլիլէթլու ալ-
թուլն վէրիլմիշ:

Պու խուսուս վալիի վէ վիւքէլա-
սընը պէջիւք էնտիշէյէ կիրիֆթար
իտիւպ, սըգը սըգը մէճլիսլէր օլմագ-
տա իմիշ:

— Տէվլէթը Լիլիէ Թերաֆընտան
Բարիտտէ պիր իսթիգրազ տահա օ-
լաճաղը միւթէվաթըր իսէ տէ, հէ-
նիւզ պու տա թահգիպէ միւհթաճ
տըր: Պուրիէ տ(Ն)րիան պուլնուս
իւղէրինէ կիւղէլճէ պիր միւթալաա
եազար:

ՄՈՒՀԻՄ ԻԼԼԵ

ԳԱԼԻՉԱՅԱ ՖՐՕՆՏԻՆԱ

Գաբսիւլ իչնտէ օլտն պու եէնի
մուպիճէ, սըթմա իլլէթինէ հէր գը-
նա գընտ թէրթիպլէրինտէն զիտտէ
ֆայիտէլի վէ թէյիլիի սահիհ տիր:

Թիթրէմէ պաշլամագտան իքի գար-
սիւլ ալընըր, վէ պիր եա իքի գար-
սիւլ տէ սըթմա իւղէրինտէ իքէն.
սօլֆաթօտան հասըլ օլան մագարրաթ
պուլնտա եօգ տուր:

Տէրուինտէ եալընըզ օն առէթ
գաբսիւլ օլտն պիր շիշլինն պահաթ
օն պէշ զուրուշ տուր, վէ իւչ սըթ-
մալըյա էլլէրիր:

Տէրօղիթօտու. Ղալաթատա միւ-
սիւ Ղարգալիթի էճղաթանէսինտէ
վէ սահիպի իմիլնըն մագաղաթնտա:

Ղալաթա կիւմիւք սօգաղը Լ. 28:

Ստամպօլտա քէօրիւ պաշընտա
Լ. 7 վէ 8 վէ Ղէյօղլուհտա տօղլու-
եօլտա Լ. 67 էճղաճը Ս. Վիլէնյօ
Օանիլին տիւք քէանլարընտա

ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ԻՅԼՈՒԼ 23			25			26	
	Սաղաւ	Էջլէն	Ալիւմ	Սաղաւ	Էջլէն	Ալիւմ	Սաղաւ	Էջլէն
Պէճիտիւ լրա Ղըշ. Տէլուսթը ու.մուլիէ թահվի- լաթը 100 առիտ ինիլիզ եա. խրա 110 առիտ լրայի Օսմա նիլին պէհէրի ֆայլըր ալընըշ:	103 10	103 10	103 10	103 10	103 10	103 10	103 10	103 10
	35 2	34 28	34 26		34 28	34 21	34 28	34 22